

ԲԱԺԱՆԿԻՆ
Տարեկան 100 Հրուհ
Վեցամսեայ 50 »

Հասցի
5
Հրուհ.

ABONNEMENT
Annuel 10 Frcs.
Six-mensuel 5 »



ՊԱՏՐԱՍ

ԿԻՍԱՄՍԵԱՅ ՕՐԿԱՆ ԻԶՄԻՐԻ ՀԱՅ ՊՈՅ-ՍԿԱՌԻՏՆԵՐՈՒ

“BADRASD,”
"Organe des Boy-Scouts Arméniens
SMYRNE
Արսոն, եւ Պաւ. Տեօ. Կէ ԲԻԹՐԻ ԳՈՒՅՈՒՄԻՅԱՆ
Հասցի ՊԱՔՐԱՅԱՆ ԻՂԲԱՐԲ
Գրասենեակ ՀԱՅ ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՏՈՒՆ

“ΜΠΑΔΡΑΣΤ,”
"Οργανον των Ἀρμενίων Προσκόπων
ΣΜΥΡΝΗΣ
Dir. & G. Resp. PETER COUYOUMJIAN
Adresse BAKIRGIAN FRÈRES
Bureaux SCOUT-ROOM ARMEN.

Ներկայ մանուկն է ապագայ մարդը

ՍԿԱՌԻՏԻԶՄԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԵՒ ԸՆԴՀ. ՍԿԱՌԻՏ-ՊԵՏ ԶՕՐ. ՊԵՅՏԸՆ-ԲԱՌԻԼ,
ԿԱՅՑԵԼԷ ՖՐԱՆՍԱ

Զօր. Պէյուրն-Բառւէլի
Ֆրանսացի սկաուտներու
բանակա-վարժարանները
ըրած այցելութիւնը մեծ
ապագայութիւն յառաջ
բերու Ֆրանսացի մէջ:

Զօրավարը չհարողա-
ցաւ պահել իր գոհունա-
կութիւնը, մանաւանդ երբ
իրեն ներկայացուցին բա-
կառաններու կողմէ պատ-
րաստած գեղջկական
համեղ սուրճը: Ան՝ չկա-
րողամալով զապել ինքը-
զինքը, ալ աւանդ պա-
տանիներու կողքին խա-
ղալ սկսաւ ու վազել ա-
նոնց հետ: Իսկ Ֆրանսա-
ցի սկաուտներու պատ-
րաստած վրանները եւ
կառարած մարզանքները
հիացուցին զօրավարը, որ
ի մէջ այլոց հեռեկալը
յայտարարեց:

— «Շատ գոհ եմ, Ֆրանսայի մէջ
սկաուտիզմին յառաջգնութեան հա-
մար. իմ կարծիքովս այն անձերը որ
կ'զբաղին երիտասարդութիւնը կազմա-
կերպելու գործով, պարտաւոր են հա-
մալուիլ այս չորս նպատակներուն:
Երիտասարդներու նկարագիրը զար-
գացնել, որպէսի ճշմարիտ քաղաքա-
ցիներ պատրաստուի անոնցմէ, համա-
չափօրէն կրթել անոնց գիգիսականը
որպէսզի առողջ եւ իրապէս ուժեղ բը-
լան, սկաուտներու խրափանչիւրին առ-
վեցնել ձեռնային աշխատանք մը: Վա-
սընդի անձ մը որ ո՛ւնէ գործիք գործա-
ծել չը գիտեր, նա կատարեալ մարդ
չէ, վերջապէս ամենուն մերշնչել հա-



մերաշխութեան ոգին:
Այսպէս Պոյ-Սկաուտները պիտի
ըլլան ճշմարիտ քաղաքացիներ եւ եւ
վստահ եմ որ սկաուտիզմը ներկայ աւ-
րոյց պատանեկութեան մէջ ներմուծե-
լով է որ կարելի պիտի ըլլայ վերջ մը
դնել ապագայ արիւնահեղ պատերազմ-
ներուն:



ԽՄԲԱԿՐԱԿԱՆ

ԱՂՔԱՏ ԵՒ ՀԱՐՈՒՍ

Այս վերնագրով ներք մը պիտի չօգտուենք ստորև բացատրությունները և լուսարձանությունները տալով, փարատելու համար սխալ հասկացողություններ կամ մտայնություններ եթէ երբեք գոյություն ունին անոնք:

Անդրադառնալով պահ մը՝ այս երկու բառերուն ճշմարիտ իմաստին:

Աղքատ. — Մարդ մը որ զրկուած է բոլորովին կեանքի կուտի միջոցներէն և ստիպուած է բացարձակապէս ուրիշին օգնութեամբ ապրել:

Հարուստ. — Բազմին բերումով՝ ժառանգականութեամբ կամ անձնական նախաձեռնութեամբ զիջուած նիւթականի տէր անձ մը:

Կը տեսնենք ուրեմն որ սովորաբար աղքատ բառը սխալ կը գործածուի, քանի որ այս ձեռք իմաստովը, պարզապէս մութացիկն է որ աղքատ պէտք է համարուի, և այսպիսիները ու անոնց սրբիքն ալ բարեկեցիկներու խնամքին առարկան են:

Այս երկու շեղանկաներուն մէջ կայ տարբերութիւն մը որմէ կարելի է ըսել թէ կը բաղկանայ համայն մարդկութիւնը, այդ անոնք են որոնք զօրաւոր են մարմնով և մտաւոր թերութիւն չ'ունին կամ անհասարակ կէտ չ'են:

Բայց միթէ ցոյց տրուած երկու թանկան տարբերութիւնները որոնք խորքին մէջ մարդը մարդէն չ'են զանազաններ, պատճառ են որ մարդիկ հեռանան իրարմէ և հարուստները դառնալու աղքատները ուրոյն խմբակցութիւններ կազմեն: Ո՛չ ապաքէն ասոնք իրարու մօտեցնելով է որ հոգիի, մտքի և բարոյականի նոյնութիւն կը յառաջանայ, անշուշտ խօսքը չ'ալիտի ընէինք գործառնական ընկերակցութիւններու, որոնք մեր նիւթէն զմեզ բոլորովին պիտի չ'եղէն:

Ահա սկստաւորմը ասոնց խափը գնելու իր գրօշակին տակ կը համարմէ բոլորը: Ան՝ դատարարացին խնդրով չէ որ կ'զբաղի, այլ աւելին կ'ընէ, կը մօտեցնէ բոլորը իրարու, ու անոնց հոգիին, մտքին ու մարմնոյն ներդաշնակ զարգացում մը կուտայ, զիրար հասկնալու, իրարմէ օգտուելու և խոսկան մարդկային փոխադարձ ընկերական կեանքը ստեղծելու ջանադիր է:

Տղան մէջ ապագայ մարդ անհատը կայ, ամէն տեսակի յատկութիւնէ առաւել կամ նուազ չափով թաքուն ստղմը ակնհայտ է, ըլլայ բարոյական կեանքի, ըլլայ նիւթական կեանքի համար, և սկստաւորմը զանոնք աշխարհ բերելու և արժեցնելու միջոցները կ'ստեղծէ:

Եթէ երբեք մանուկ կամ պատանիի վիճակէն սկսելիք ատելութիւն ստեղծել միմիանց հանդէպ, և չ'աշխատէինք ընդհանրական փոխադարձ սէր յառաջացնելու, ապագայ մարդն ալ ազգպէս պիտի ըլլար, անհասարակաւ և աշխարհ մերձ և կռիւներու անվերջ քառի մը ստեղծումին սկզբնական քարը դրած:

Մարդիկ տարբեր են և նոյնութիւն մարդկանց մէջ անխնայ բառ մը պիտի ըլլար և ինչպէս անուններով կը տարբերինք, պիտի տարբերինք նաեւ հոգիով կամ մարմնով, հոգ չէ թէ այդ ըլլայ հոգիի ամէնէն խոր ներթափանց (ուսմութիւն) մէջ, բայց թէ պիտի մօտեցնենք պատանիները իրարու, բոլորը միասին բարձրացնելու ճիգով, հաւասարապէս ներշնչելով այն որ գեղեցիկ է և պիտանի: Անոնք իրարու մօտ պիտի ապրին իբրեւ ընկերներ, բարեկամներ եւ այդպէս մեծ իմաստասերի՝ Պլատոնի ասացածով. «ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՄԲ ՄԱՐԴԻԿ ՊԻՏԻ ՀԱՒԱՍՍԱՐԻՆ». Արդարեւ ալ ընկերական ապրումները իրարու բարեկամներ կը յառաջացնեն և բարեկամութեամբ հաւասարներ կ'ըլլան անոնք, և սկստաւորմը այս ընկերական բարեկամութենէն մեկնելով կը ձգտի հաւասարութեան, որով ոչ մէկ խտր կը դնէ հարուստի եւ աղքատի միջեւ:

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Սմբարկութիւնս իր խորին շնորհակալութիւնը կը յայտնէ ամէն անոնց, որոնք գրաւոր թէ բերանացի շնորհաստեղծին «Պատրաստ»ի ապագրեալ հրատարակութիւնը:

ԻՏԵԱԼԸ

Իր երկրին տիրութիւնը թափառած միջոցին Օ'ֆոնիկ ծովուն մանչիւնը ներուն մէջ Իրլանտայի ողբերը կարծեց լսել և գոչեց. «Հայրենիս պիտի ազատեմ» և քիչ տակնէն գործիչը հասաւ իր սուրբ ցանկութեան:

Մենք պէտք է պատրաստենք այն պիտի մարդիկ որոնք խորապէս զգան հայրենիքի մը սէրը և ըլլան մեր ազգին ապագայ առաջնորդները: Դա՛ն է մտածել որ ներկայ երիտասարդութիւնը յոգնած է ապրելէ, սկստաւորմ է և յաւատարմ:

Հռչակաւոր վիպագիր մը տակէ քանի մը տարի առաջ իրաւամբ գրած է թէ. «Ներկայ սերունդին աշխարհ մէջ քոց չկայ այլեւս»: Ահա՛, եթէ այդ աշխարհն մէջ քոց չկայ, պէտք է խոստովանիլ ուրեմն որ խեղալը զիրենք է բացավառեր, չի խանդավառեր:

Սկստանալէ, ամէն բանի առաջ մէկ բան ունեցէք. Իտէալ և կրկին իտէալ՝ լուսաւորելու և բեղմնաւորելու համար ձեր երիտասարդ տարիները: Գաղափար, երա՛զ և կորով:

Յիշէ հայրենիքիդ գարաւոր ուրումները, երա՛զէ ճշմարտութեան և ազգիդ յաղթանակները: Ո՛վ Հայ նոսերունդ, վստահ եմ որ գուն քու հոգւոյդ խորը պահած ես սիրոյ և կուրծքի ոգի մը, հայրենիքիդ գարաւոր քեզմով պիտի ծաղկի, խանդավառութիւն պարտականութեան առաջ, ցաւ սիր անիրաւութեան դէմ, և բողբոջ անտարբերութեան գէմ՝ եթէ կ'ուզես որ օր մը ազատարար և հաւատ պիտի ըլլաս և յաղթական բաժակէն ըմպես հայրենիքիդ փառքի գինին:

«Ինկնիթեղի երգե՛ այն մեծ բաները զորս վաղը պիտի ապրիս» կ'ըսէ մեծ խորհող մը:

Իսկ գուն ո՛վ հայ պատանի, եթէ կ'ուզես երգել հայրենիքիդ փառաւոր յաղթական երգերը՝ չուտով շինէ իտէալ, որոնք ըլլալ ճշմարիտ սկստաւորմը և հայրենիքի անպատճառ քու սրբազան սկզբունքներուդ վրայ կերպուած պիտի ըլլայ:

ԶԱԽԷՆ ՅԱԲԷԹԵԱՆ

ԻՆՉՊԵՍ ՊԵՏԷ Ե ԸԼԱՅ

ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ

Կարելի չէ մեղադրել երբ կարգ մը խմբագրաներ իրենց բանակումները օրինակելի վիճակի մը բերելու անկարող են: Սկստաւորման կեանքը մեր մէջ գեւ չատ նոր է, հետեւաբար թէ սկստանալը և թէ խմբագրաները

պէտք ունին բաւական ուսումնասիրութեան, մինչև որ կարող ըլլան զարմանել իրենց սկստական տմբոջ խանքը հմայիչ և իրապէս խռեալ:

Մեր Ընդհ. Պետքը կրկին և կրկին լեւաած է թէ պէտք է սկստուտութիւնը շփոթել մարմնակրթանքի հետ, քանզի մինչ առաջինը իր մէջ կ'ընդգրկէ բարոյական, մաստորական և ֆիզիքական զարգացում, երկրորդը չը պարփակուի միայն ֆիզիքական կրթութեան մէջ:

Ահա այս պատճառաւ երբ սկստական ուրեւ խումբ բանակումի կ'երթայ, պէտք է որ այդ բանակումը նկատուի մարզանքի և զբօսանքի աւելթ մը: Այլ այն պէտք է թանկագին միջոց մը ըլլայ զարգացնելու բոլորը, սկստական կրթութեամբ:

Յոյց տալու համար թէ որքան ճոխ կարելի է ըլլալ սկստական բանակումի մը յայտագիրը, որը ըլլայ բազմակողմանի և ընդգրկէ թէ սկստական գտնութեանքէն մաս մը, թէ բարոյական կրթութիւն, և թէ հաճոյալի էանանց, առօրե կուտամ այն յայտագիրը, զոր Սեպտ. 18 ին պատրաստեց Ընդհ. Պետքը մեր Դրդ Բանակի (Էօսէ-միշ) համար, և որ կատարեալ ճշգրտութեամբ գործադրուեցաւ իր հսկողութեան ներքեւ:

Յայտագիր Դրդ Բանակի համար, 1891	1921—
Մեկուս	Առ. ժամը 6
Գրօշի յարգանք	7-7,30
Նովո խօսք Ընդհ. Պետէն, տա- րեկան աստղերու բաշխում:	
Նախաձաշ	7,30-8
Սկստական խաղեր	8 — 10
Պաշար	10 — 10,30
Սկստական մարզանք (զինուորական)	10,30-11
Պրակ վառելու փորձեր	11 — 11,30
Խմորային բարի գործ	11,30-12,15
Նշարուայ ճաշ	12,15 — 1
Պաշար	1 — 2
Մասնագիտ. նշան. քննութիւն	2 — 3
Սկստական վազք	3 — 3,15
Քրօշախօսութեան փորձեր	3,15-3,45
Նախախօսութիւն	3,45-4,30
Պաշար (երգեր եւ զուարճալիք)	4,30-5
Քրօշի յարգանք	5 — 5,30
Մեկուս	5,30

Ինչպէս կը տեսնուի՝ այս յայտագիրը խիստ ճոխ և ալըպան է և ջերմապէս կը յանձնարարուի բոլոր խումբերու, ունենալ զայն իբր ուղեցոյց, ընդօրինակելու ամօր զանազան մասերը տարբեր բանակումներու մէջ:

«Հայ Սկստա»ի Դրդ թուին մէջ, մեր Պոլսոյ եղբայր սկստաներէն մին կը պատմէ այն բանակումը որ տեղի ունեցաւ Բերա-Շիշլի մասնաճիւղին կողմէ Հալէի անտառին մէջ, բայց այդ գեղեցիկ պատմութեան մէջ զժրախտաբար չենք տեսներ սկստական խռեալ բանակումը իր բարձրութեամբ: Պատշա,

զբօսանք, լողանք և պատմութիւն տաւ ամբողջութիւնը մէկ շարթուայ բանակման մը արդիւնքին, որը չի համապատասխաներ սկստաներու երողած կեանքին:

Մաղթենք որ մեր սկստաները ըստ ընկերով բանակումներու արժէքը, զարմանն զանոնք միջավայր մը տղնիւ գտնաբերակութեան:

«ՍԿՍՏՈՒՏԻՆ ԲՍՐԵԿԱՄԸ»

ՍԿՍՏՈՒՏԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

ԷԾՏԵՄԻՇԻ ՄԷՁ

(Սեփ. քղթակցութիւն)

18 Սեպտեմբեր, Կիրակի առաւօտ ժամը 6ին Դրդ Բանակը, Ընդհ. Պետ Պր. Եանըգեանի առաջնորդութեամբ ճամբայ ելաւ և 7,30ին հասաւ որոշուած վայրը:

Քիչ վերջ, մինչ սկստական վայտերով պատրաստուած ձողի մը վրայ կը բարձրանար Հ. Պ. Ս. Ազգային Եռագոյնը, սկստաները մէկ շարքի վրայ կանգնած՝ Բամբ Որոտանը կը հնչեցնէին:

Ընդհ. Պետքը սկստաներուն ցոյց տուաւ կրակ վառելու ձեւը որոնք շատ յաճոյ անցան և երբ փողը հնչեց սկստաները արգէն իրենց սեփական ամաններուն մէջ եփած էին ճաշը:

Քիչ մը հանգիստէ վերջ Պր. Եանըգեան խառնարի քննութիւնը կատարեց իսկ փողահարի քննութիւնը պարզապէս հիացոյց հոն ներկայ գտնուող մի քանի Յօշն զինուորականները:

Սկստական խաղեր, զրօշախօսական և հետախուզական մրցումներ կատարելէ իերջ ժամը 4,30ին Պր. Եանըգեան սկստաներուն քանի մը խրատականներ տալէ վերջ իր հրաժեշտի խօսքերը ուղղեց. քիչ յետոյ, տրուած նշանին վրայ սկստաները կազմ ու պատրաստ ճամբայ ելան զէպի քաղաք, ամէնքն ալ զոհ իրենց կատարած արշաւէն:

Պր. Եանըգեանի խօսքից աջակութիւնը անգամ մը ևս խանդավառեց Դրդ Բանակի սկստաները:

ՍԿՍՏՈՒՏԻՍԸ ԱՐՏԱՍՏԱՄԱՆԻ ՄԷՁ

(Մասնաւոր Թղթակցութիւն)

Աղեխանդրիա 28 Հոկտ. — Մօտերս Անգլիոյ գահաժառանգ իշխանը, Բրեկնսթր Պալ, իր Հնդկաստան ճամբորդութեան առթիւ Բօրթ-Մայլէն պիտի անցնի և եզիպատոի Միջագետքի սկստաներու կողմէ Անգլ. «Փրկարար սկստա»ի չքանչանք պիտի տրուի:

— Նոյ. 5-6 տեղւոյն Հոյ. Անգլիացի և Հրեայ սկստաները միացեալ բանակում մը պիտի կատարեն, ծովեզրի բարձր գիւղքի մը վրայ. նկատարութիւնը յաջորդիւ: Ո. Ս.

Զիխալօ 5 Անգս.

Տեղւոյն սկստական կազմակերպութիւնը խնդրած ըլլալով թաղապետութիւնը և կառավարութիւնը ժամուան մը համար բոլոր քաղաքային պաշտօնները յանձնել սկստաներուն վերջինները սիրով ընդունեցին այս առաջարկը:

Շարաթ օր ժամը 11ին Զիքալօյի քաղաքապետը, աստիկանապետը, դատարանի նախագահը, թաղապետական և կառավարական պաշտօնները, աստիկանները և վերջապէս հոյնական ջրհանիւնները հեռանալով, իրենց պաշտօնները յանձնեցին սկստաներուն:

Ժամը 12ին ամէն ինչ վերջացած էր: Այս ժամանակամիջոցին յատկանշական ոչ մէկ զէպք պատահեցաւ, և ամէն ոք կը հիանար ամերիկացի սկստաներու քաջութեան, պարտաճանաչութեան և չըմահայեցութեան վրայ: Ճ. ՊԵՐ

ՎԱՀՐԱՄ ԳՊՐԶԼԵԱՆ

Բաւաթ Գուլումեան քիւ 38

(Ֆրանկաց Թուր)



Կը պատրաստէ նուրբ և յատկ փորագրութիւններ, վաճառականական կնիքներ, քիւլէներ, անտէնտներ, մօնօկրամներ և այլն:

Կ'ընդունի ամէն տեսակ ապրանքներ՝ ոսկեղէն և ապամանգիտ, կը պատրաստէ ամէն կերպ ոսկեղէն եւ արծաթեղէն գործեր, նուրբ և ճաշակաւոր:

Վաճառատան մէջ կը գտնուին նաեւ ֆրիսքալ քը րօշ ակնոցներ ալըպան տեսակներով, փիւմե պլու և այլն:



ՄԱՐԶԱՇԻԱՐԷ

Առողջ միտք՝ առողջ մարմնի մեջ



ՖՈՒԹԲՈՒԼ ՄԵՐ ՄԷՋ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՒՄԲԻՆ

ՄԵԾ ԶԱՂԹԱՆԱԿԸ

Անցեալ կիրակի, 6 Նոյ. կէսօրէ վերջ «Յանիօնիօս»ի գաղափին մէջ տեղի ունեցաւ ֆութպօլի մրցում մը Հայկական Ա. և Անգլիական «Թիւմբլ» զբաժանորին խումբին միջև: Հայկական խումբը 2ի դէմ 10 կօշով յաղթական հանդիսացաւ:

Այս առթիւ Հ. Ա. Մ. ձ.ի վարչութիւնը անորդարանաւի կ'զանէ մրցումներու միջոցին հանդիսականներու կողմէ եղած պաշտօնականները, որոնք շատ գէշ ապուստրոթիւն կը թողուն մասնաւոր օտարներու վրայ և կը խնդրէ հայ հասարակութենէն աւելի լուրջ ըլլալ ապուստրոթ մրցումներու միջոցին:

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՒԼԹԻ ՄՐՅՈՒՄՆԵՐԸ

— Հոկտ. 30 կիրակի առաւօտեան ժամը 10, 15ին «Յանիօնիօս»ի գաղափին վրայ տեղի ունեցաւ, այս ապուստրոթ հայկական գաղափի առաջին ֆութպօլի մրցումը, Իզմիրի և Գօրակէիօի Ա. խումբերուն միջև: Իզմիրի խումբը 0ի դէմ 1 կօշով յաղթական եղաւ:

Անմիջապէս վերջ տեղի ունեցաւ Գարաթաշի և Իզմիրի Բ. խումբերուն մրցումը, թէև մրցման արդիւնքը 0ի դէմ 0ով հաւասար եղաւ, բայց որովհետեւ երկու խումբերէն ալ, իրենց անդամակցութեան անունը չհաստատուած մէկ մէկ անգամ մասնակցած էր,

«ՊԱՏՏԱՍ»Ի ԹԵՐԹՈՒԼ ԹԻՒ 1

ՖՈՒԹԲՈՒԼԻ ՕՐԵՆՔՆԵՐ

(ԶԱՐԿԱՅ ԲԱՅՈՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ)

Գրեց. Մ. ԵԱՆԸԻՅԱՆ

Ֆութպօլի օրէնքները երկար առաջիններու փորձառութեան արդիւնքն ըլլալով, զանազան շրջաններու մէջ փոփոխութեանց ենթարկուած և այժմ զրեթէ կատարելագործուած ձեւի մը մէջ 17 օրէնքներով գործադրութեան մէջ են աշխարհի բոլոր ծայրերն ուր ֆութպօլը մուտ է գործած: Որքան որ խաղը միջազգային հանգամանք ստացած է, այսուհանդերձ օրէնքները որ բոլոր երկիրներու մէջ կը գործածուին արդիւնք են պարզապէս Անգլիական աշխատանքի ու օրէնդրութեան: Թէև և պաշտօնական բոլորքի մը ձեւն ա-

Գարաթաշ թէ Իզմիր ըստ օրինի կորսնցուցին իրենց մէկ մէկ նիշերը:

— Անցեալ կիրակի 6 Նոյ. նոյն գաղափին վրայ ըստ յայտարարի և վարչութեան որոշման ժամը 10ին տեղի պիտի ունենար Գարաթաշ—Գօրակէիօ Բ. խումբերու մրցումը. բայց Գարաթաշի խումբը որոշեալ ժամուն առնուազն 8 հոգիով չի կարողանալով ներկայանալ մրցավայրը, ըստ օրինի կորսնցուց իր նիշերը ի նպատակ Գօրակէիօի որ որոշեալ ժամուն կազմու պատրաստ էր մրցումի սկսելու:

Նոյն օրը առաւօտեան, տեղի ունեցաւ Իզմիր—Որբանոց Բ. խումբերու մրցումը: Որբանոցը 1ի դէմ 3 կօշով յաղթական եղաւ: Թէև նոյնիսկ եթէ Իզմիր յաղթած ըլլար, պիտի կորսնցուցներ իր նիշերը որովհետեւ իր կողմէ մրցումին մասնակցած էր ոչ-օրինաւոր անդամ մը:

Մինչեւ հիմա տեղի ունեցած մրցմանց արդիւնքը հետևեալն է.

Ա. խումբեր	Իզմիր	1 Մրց. = 2 Նիշ
	Գօրակէիօ 1	» = 0 »
Բ. խումբեր	Իզմիր	2 » = 0 »
	Գարաթաշ 2	» = 0 »
Բ. խումբեր	Գօրակէիօ 1	» = 2 »
	Որբանոց 1	» = 2 »

— Այս կիրակի 13 Նոյ. տեղի պիտի ունենան Գօրակէիօ—Իզմիր Ա. խումբերու երկրորդ մրցումը և Գօրակէիօ—Որբանոց Բ. խումբերու մրցումը: Իսկ յաջորդ կիրակի 20 Նոյ.,

առած չէ այն գծադրութիւնն որ գոյութիւն ունի Եւրոպայի կարգ մը երկիրներու մէջ, Անգլիական շաղարձակ առանձնաշնորհման դէմ օրէնքներ հաստատելու և հրամայելու աշխարհի այսուհանդերձ տարակոյս չկայ թէ երբ ուրիշ երկիրներ և այնքան յառաջդիմին և ֆութպօլը ժողովրդականութիւնն ստանալով ակումբները բազմանան, որքան են այժմ Անգլիոյ մէջ, առանձնաշնորհման զոր կը վայելէ ինքնաբերաբար Անգլիոյ միջազգային հաստատութեան մը պիտի վերածուի, ուր աւելի երկիրներու ներկայացուցչաց հաստատութեան ներքե պիտի ըլլայ ֆութպօլի օրէնդրութիւնն ու անոր շարակից բոլոր պայմանները:

Բայց որքան ժամանակ որ այդ բազմացում հասունութեան չեն հասած օտարները և Անգլիական օրէնքները որեւէ գանգառի տեղի չեն տար,

Իզմիր—Գօրակէիօ և Գարաթաշ—Որբանոց Բ. խումբերու մրցումները:

Հ. Ա. ՄԱՐՏԻՆ. ՃԻՆԳԻ ԳԱՐԱԹԱՇԱՐԻ ՕՂԱՆ ՕՂԱՆԵԱՆ

ՄԲՕՐԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷ

(Սեփ. քրթակցութիւն) 26 Հոկտ. 921

Գահիրէի «Ալ-Բարա» Մարմն. և սկստական ընկերակցութիւնը, ամսոյս 16ին նոր և ընդարձակ շքեղ մարզարանին բացումը կատարեց, նախապաշտօնավար Թորգոմ Եպս.ի:

— Աղեքսանդրիոյ մէջ տեղի ունեցաւ Պօքսի մեծ մրցում մը Հայկ Ա. սասորեանի (Գահիրէ) և Եգիպտոսի նախկին չամբիօն Կապրէլ Զամմար մըջև. խաղը տեւեց 12 րոտնա և երկու մրցորդները հաւասար եղան: Ամիս մը վերջ տեղի պիտի ունենա վերջին մրցումը:

— Աղեքսանդրիոյ «Կամք» Մարմն. Ակումբի ֆութպօլի խումբը, Անգլ զօրաւոր խումբին դէմ կատարած մրցումէն յաղթական հանդիսացաւ 2—կօշով:

Ս. ՍԻՐԱԲԵԱՆ

Յաջորդ թիով Խմբագրական «Սկստական ընկերակցութիւնն որ իմաստակարարեալն մը ծառայելը»

ՏՊԱԳ. ԿԵՆԵԴԵԱՆ

բոլոր խաղացողներն ու ակումբները լիովին կը զոհանան արդի անդրադարձ օրէնքներով և բնական է որ այս փոփոխութեան ժամանակի մը համար շարունակուի, և օրէնքներ ստանալին կամ փոփոխուին այն ձեով զոր նպատակաշարժը կը գտան «Football Association Council»ի անդամները:

(Եւրոպական)

ԸՆԴՀ. ՊԵՏ Պ. Մ. ԵԱՆԸԻՅԱՆ: Երբ ֆութպօլի խաղին և օրինաց մասնագէտ մըն է, սիրաշօտար պիտի պատասխանէ «Պատրաստ»ի միջոցով ֆութպօլի խաղին կամ օրինաց մասին իրեն եղած որ և է հարցման: Խմբագրութիւնն այս առթիւ կը հաստատուի «Ֆութպօլիստիկ Սիւնակը» և կը հրատարակէ այն գեղեցիկ աւելիւն: Հարցումները պէտք է յղուին Խմբագրութեան թերթին երեսունին չարտի մը առաջ: